Ն. 5559 — 1885 ՅՈՒԼԻՍ 9 ՇԱԲԱԹ — ՍԿԶԲ 25 ԹՎԱԿԱՆ — ԱԼԱԳԱՐԱՆԿԱ 21 ՅՈՒԼԻՍ 1885 — Ն. 5559

ԳԻՆԸ ԱԹԼԱՐ
Սկզբից Մեջբեր 8
Ալիք այլոց 4
Բոլոր իրավունքն պահված են։

40 ԲԱՐՈՒ

Մասիսի Աստղաբեր

ՍԱՀՄԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ ԿԱՐԱՊԵՏ Ց. ՓԱՆՈՍԵԱՆ

ԴԱՍԶԻՔԱՄԸՋ ՉԸՆԱՐ
Սալը, Բէնդէրմարկ, վէ Ճիւմաա իրթէսի կիւնէրի։

Գալաթաա Իրթի խան Ն. 41

40 ԲԱՐՈՒ

ՀԱՅԿԱԿԱՆ ԹՎՈՒՄԱՆԱՔ

ՎԱՂԵՄԱՆ ԹՎԻՆ

ԱԶԳԱՅԻՆ

—o—

ՍԱՀՄԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՈՒՄՈՒԶ ՎԱՐ ՄԸ ՏԸՐ

Սահմանագրութիւնումուզ եա վար տըր, վէ եախօտ եօգ տուր, վէ էկէր Սահմանագրութիւնումուզ վար իսէ, եա հէր քիլիսե իչէն, վէ եախօտ պաղը քիլիսէլէր իչին ճարթ տէկիլ տիր. ուզուն լագըրտը իսթէմէզ, էհալիմիզ պունու աչըգ ուրէթտէ պիլմէլի տիր։

Էկէր Սահմանագրութիւնումուզ վար իսէ, վէ էկէր հիչ տէկիլ իսէ, պըրագալամ թաշրալարը, պարի իսթանպոլ քիլիսէլէրի իչին ումում սուրէթտէ ճարի իսէ, վէ էկէր Սամեն. Օրթաղան Պատրիարք հաղրէթլէրինինտէ ուխտ իթիքլէրի Սահմանագրութիւն, պիզիմ պիլտիկիմիզ, վէ երեսխոխանլարընան պիրի պուլունտուղումուզ Սահմանագրութիւն իսէ, Գալաթա քիլիսէսինին շու չիմտիքի հալի, պունուն տապան տապանտա զրտարը իմա իլլէմէքտէ տիր, մէզքիւր քիլիսէճէտէ թէքմիլ տէսրօթլուդ հիւքմ իթմէքտէ տիր, օրատա էհալի վար տըր, Թաղական խորհուրդ եօգ տուր, Թաղ. խորհուրդ վար տըր էմմա, Մագուտեան Սիմոն պէյին իտարէսի սաեէսինտէ, տավաճրիքէն միւթէհիմ սաեըլմէջ տըր, վէ ալէյհինտէ թէշէքքիր իլլէտիքլէրի սաեմէլերտէ, հաքիմ նասպ օլունմաչար տըր. տիմէքտիր քի, Գալաթա քիլիսէսի իչին Սահմանագրութիւնուն ճիսմի տէկիլ, իսմի պիլէ օլմատըգտան պաչգա, ատալէթին տախի իսմի ճիսմի եօգ տուր. էկէր պունլարտան եալընըզ պիրիսի վար իսէ, Նորատունկեանընն Գալաթա քիլիսէսինի քէյֆի մահէչա զապթ ու իտարէսէ սալահիյէթի նէ՞րէսէն, գանղի՞ գանունտան, գանղի՞ նիզամտան, գանղի՞ շէրիաթտան, վէ գանղի գուտրէթտէն ալմըշ տըր, պու ատէմ նէճի տիր, քէնտիսի Օրթաքէօյլու օլտուգտան պաչգա, Գալաթա Թաղական խորհուրդու կիչ էհալիսինին թէչէքքիլէրի, վէ պիզիմտէ, հիչ տէկիլ իսէ էֆքարը միլլէթտէն պիրի օլմագլըգ հուգուգումուզա չիւրհէմիզ թահթընտա պուլունտուղու թաղտիրտէ, օրատա օթուրուպտա, իսթէտիկի կիպի ալըպ սաթմագլըգնանէ՞ հագգը վար տըր. էմմա, օլունան թէչէքքիլէր, քէնտինճէ վէ թարաֆլարընճա, կիւեա զարազտան իսարէթ իմիշլէր, վէ պիզիմտէ չիւրհէմիզ վահի իմիշ, վէ մէրգումտա բէք ալէա, բէք տինտար, վէ բէք նամուսլու վէ իրթիքեապսըզ պիր ատամ իմիշ, մէլէք իմիշ, ադիզ իմիշ, լէզիզ իմիշ, սուեու իւֆիւրիւրտէ էօյլէ իչէր իմիշ... ալէա՛, բէք ալէա՛, մատամ քի էօյլէ տիր, նիչին մուհաքէմէսինէ իքի սէնէտէն պէրու պագըլմամըշ տըր, նիչին էվրագլար վէ սէնէտլէր զապթընտան վէ օտասընտան գուրթարըլմամըշլար տըր, նի՞չին իսթէնիլէն հիսապլարը վիրմէքի՞քտէն տայիմա գաչընմագտա տըր, վէ մատամ քի հիչ պիր մէնֆաաթը վէ հիչ պիր գուսուրու եօգ իմիշ, նէ՞ սէպէպէ մէպնի տիր քի, պու մէրթէպէ սիթէմէրի, թէչէքքիլէրի, վէ թայֆիպլէրի իրթիքեապ իտէրէք, մէզքիւր քիլիսէնէ զիֆթ կիպի եարբչմագատա տըր, նի՞չին սայիր ճէնապ վէ քիպարլըգ թանրեան զաթլար միսիլու, զերրէ գատար ճէնապ թաչրեարագ չէքիլիպ պիր թարաֆա չըգմամագտա տըր, վէ նէ՞ ատաչիպ չէյ տիր քի, զայէթլէ իչի չօգ օլտուղունտան, վէ օտասընտան քիլիսէնէ սէնէլէրճէ կիթմէ յիպատէ էվրագը միւհիմմէեի վէ տէֆթաթիրի օտասընա կէօթիւրմէքլիկէ կիւեա մէճպուր օլմուշ իքէն, Գալաթա իչլերինտէն այրըլամամագտա տըր։ Ադգասէրլիկինտէ՞ն մի նէչէթ իթմէքտէ տիր, պու մէրթէպէ զայրէթի վէ ֆէտա քեարլըգը. չ՞ագ նի՞, թէչէքքիւր իտէրիզ, չու ադգասէրլիկինի վէ չու ֆէտաքեարլըգընը կիտիպ պիրագ տա պաչգա քիլիսէլէրտէ իճրա իլլէսին, քէնտի քէօյինտէ իճրա իլլէսին, վէ չու ֆազիլէթի պըրագսըն քի, պիրագ տա պաչգալարը իչլէսին։ Այի եա, զօր իլէ կիւզէլիք, վէ զօր իլէ էմնիյէթ օլո՞ւր մու, Գալաթա էհալիսինին վէ Թաղական խորհուրդունուն, քէնտի հագգընտա էմնիյէթի եօգ տուր, նատըլ քի սէպէպլէրինինտէ պիլտիրմիշիզ տիր։

Պունու սրբազան Պատրիարք հայր հաղրէթլէրինին թահթը նազարը տիգգաթա ալմալարընը ըճճա իտէրիզ, զիրա, պունատան պիւյիւք պիր սուլի իպրէթ օլամազ, Սահմանագրութիւնա գարշը պունատան պիւյիւք պիր հագարէթ օլամազ, պունատէմին օրատընը զապթ իլլէմէսի իչին։ Եա Սահմանագրութիւնա մուֆագգագ տըր, տէնիլմէլի տիր, վէ տէ եախօտ, էկէր հէր քէսին պիլմէտիկի պիր կիպլի սէպէպ վար իսէ, պիլտիրիլմէլի տիր. վէ ասլա եէնի կէլէճէք Փաղաքական ժողովուն թէշէքքիւլ վէ թէճէմմիւ վէ գարարընա պէքլէնիլմէկէ տէ պիր լիզում եօգ տուր, չիւնքի, քիլիսէլէրին ումում համիսի վէ պանիսի սրբազան հաղրէթլէրի քէնտիսի տիր, իսթէտիքլէրի վագըթտա մէզքիւր քիլիսէէի մերգումուն էլինտէն գուրթարպիլիրլէր, վէ, եա էվվէլքի Թաղական խորհուրդա իհալէ իտիպ վէ տէ եախօտ, էկէր լիւզում վար իսէ, սէրիան պիր Թաղական խորհուրդ ինթիխապընը էմր իտէպիլիրլէր, վէ եախօտ, մուվագգաթ պիր հէյեթէթ վիրէպիլիրլէր։

Պու կիւն Գալաթատա պէչ եիւզ նէֆէր նուֆուզ օլաբաղ Հայ վար տըր, վէ եիւզ էլլիտէնտէ զիեատէսինին ֆամիլեասը պէրապէր տիր, պու պէօյլէ օլտուղու, վէ էյեուպ կիպի վէ էմնալի կիպի, եալընըզ 100 վէ եա 50 քիչի պունլարան քիլիսէլէր քէնտի Թաղական խորհուրդլարընը քէնտիլէր ինթիխապ իթտիքլէրի, վէ քէնտի քիլիսէլէրինէ, քէնտիլէր տահիպ օլապիլտիքլէրի Թաղտիրտէ, Գալաթա կիպի, պիր գաչ պին զարիպ վէ պիր գաչ եիւզ նէֆէր եէրլի պունլարան, վէ հէր քիլիսէտէն տէ զիեատէ վարիտաթը վէ վազֆլարը օլան պիր ուլու քիլիսէէի, պէօյլէ պիր չիւրհէլի ատամին բէնչէսինտէ պըրագմագլըգտան, կիզլի եա աչիքեար միւրա՞տ նէ տիր, մագսէ՞տ նէ տիր, վէ մէճպուրիյէթ նէ՞ տիր։

Էկէր Գալաթատա, եէրլիսինտէ վէ տիչարըլըսընտա, մէզքիւր քիլիսէէի իտարէսէ միւգթէտիր իւչ պէչ քիչի պունլամատըգընտան, բաթրիգխանէ տէ, մէճպուրի, Նորատունկեան իլէ Բարաղամեանա թէսլիմ մէճպուր օլմուշ տուր տէ. նիչիք իսէ, պունու, նէ եէրլիսէն վէ նէ տէ թաչրալըտա՝ քիմսէ գապուլ իտէմէզ. չիւնքի, արթըգ ան տան տա պիւյիւք հագարէթ օլամազ։ Մէկէրչի, թաչրալարտա, պինլերճէ չէհիրլերտէ, գատապալարտա վէ քէօյլերտէ, Թաղ. խորհուրդ սէչէպիլէճէք գուտրէթ պունլունուեօր տա, եալընըզ Գալաթա կիպի մէտէնիյէթին վէ տախ ու իթանըն մերքէզի պունլունան պիր մահէլլտէ պունլամաեօր մու իմիշ. քիմեուտար պէօյլէ գուրթ գուլլիլերի. էկէր թէքմիլ միլլէթ պիր Նորատունկեանա գալմըշ իսէ, անը պիլմէլիյիզ, հէր քիլիսէնին իրատ մէսարիֆինտէ անա թէսլիմ իյլէմէլիյիզ. բաթրիգխանէ պունուն ճէվապընը տիւչիւնմէ քլիկէ պօրճու տուր. եօգ էկէրչի, մէզքիւր քիլիսէնի մերգումա թէսլիմ իթմէքլիկէ սէպէպ, օրատան պիր մբգտար մանթուպ պունլունմասը իսէ, սայքի ազ չօգ հէր քիլիսէնին, վէ հանթա բաթրիգխանէնին պիլէ պօրճու պունլունմագտա տըր, տիմէք տիր քի, օնլարը տախի ալաճագլարա թէսլիմ իթմէլիյիզ, վէ հանթա Երուսաղէմ վանքլարընը վէ քիլիսէլէրինտէ, ալաճագ սահիպի օլան Խալամարա, Ռումարա վէ եէհուտիլերէ թէսլիմ իյլէմէլիյիզ. էօյլէ մի։

Զէլհասըլ, թէքրարէն սէօյլէրիզ, եա Սահմանագրութիւնուն տհքամը իճրա օլունմալը տըր, վէ եախօտ Սահմանագրութիւն պիր իսմ տիր, վէ մենճ ազալարընն քէյֆէրի իչին պիր ալէթ տիր, վէ պիր էյլէնճէ տիր տէյի էհալիյէ ալէնէն խապէր վիրիլմէլի տիր։

Որ ՝՝՝

Բատիշահիտէ, թէչէքրիւլ իթմիշ օրան զօմիսիոն մարիֆէթիյէ շիմտիեէ գառար ճէմ օլունան իւռանէնին, իհսանը ճէնապը Բատիշահի օրան 180 պին զուրուշ տախի տաթիրի հիսապ օլուռզու հալտէ, 240 պին 240 զուրուշա պալիզ օլուռզունու Թարիզ եաղրեօր։

— Իտարէյի Մախսուսէ վաքըֆլարը միւտիրիկինէ, մէճլիսի իտարէսի բէեիսի Համտի պէյին թայէին օլունուռզու իշտիրիմիշ տիր։

—Տէրսաատէթ Ամէրիգա սէֆիրի ճէտիտի Մ. Կօզա ճէնապէրինին Բարիսէ ազիմէթ իյէտիկի, վէ շէհրի մէզքիւրատէ պիրազ արամ ու իսթիրահաթտան սոնրա, ալաֆըրանկա օգոստոս իպթիտասընա տոշրու շէհրիմիզէ կէլէպիլէճէկի սոն խապէրլէրտէն տիր։

— Պու կիւն Պէյօղլունտա Աւա Թրիատա նամ Բում քիլիսէսինին հավլիսինատ մուճէտտէէն ինչա օլունմուշ օրան Զաբիտն նամ իւնաս մէքթէպինին ըէսմի քիւշատընին իճրա օլունաճաքը խապէր ալընմըշ տըր։

—Դօրֆուտան ալընան խապէրլէրէ կէօրէ, օրատա պուլունան Ինկիլիզ ոսնանմասը թարաֆընտան թօր վէ թօրբիլ թալիմլերի իճրա օլունմաղտա իմիշ։

Մահէյլի մէզքիւրտէ պուլունան Իթալեա տոնանմասը տախի օրատան հարէքէթլէ Բիրէաեա մուվասէլէթ իթմիշ տիր։

— Տէրսաատէթտէ թէչէքքիւլ իթմիշ օրան Իթալեա թիճարէթ օտասընին բազար իրթէսի կիւնիւ ըէսմէն քիւշատ օլունաճաղը մէրվի տիր։

— Ասիր վաքօրու հիւմաեունու-նուն 200 նէֆէր գառար միւսլիման հաճիլերի համիլ օլարագ Իզմիրէ մուվասիլէթ իթմիշ օլուռզու Իզմիր զաղէթալարընտա օղունմուշ տուր։

Քէղա մէզքիւր զաղէթալարընի իրմանէթինէ կէօրէ՝ Ճանիկ բաբօրու հիւմաեունու տախի 800 նէֆէր ասքիրի Շահանէ իլէ Իզմիրէ մուվասէլէթ իթմիշ օլուպ օրատան տախի Կիրիտէ վէ զարպ Թարապլուսունա կիտէճէք իմիշ։

—Տէրսաատէթ էմնիյէթ սանտրը իտարէսինին շիմտիեէ գառար եալընը զ ճէվահիր վէ էմտալի էշեաեր մէնզուլէ մուզաֆիլինատ, ագճէ իպրազ իթմէքտէ օլուռզու հալտէ, պունտան պէօյլէ էմրագ մուզաֆիլինատ տախի իսթիգրազմտա պուլունմասընին շուրաեը տէվլէթճէ թահթը գարարա ալընտը իշիտիլմիշ տիր։

— Բուսումախ էմինի էֆէնտի հազրէթլէրի, կէչէն արապի 1299 սէնէսի մարտը իպթիտասընտան շուպաթընին նէհահէթինէ գառար, պիր սէնէ զարֆընտա, մէմալիքի մահրուսէյի Շահանէ մահսուլաթը արզիյէ վէ սանայիյէսինատէն տիեաբը էճնէպիյէտէն մէմալիքի Շահանէյէ կէլէն էշեանընը, ճինս վէ մըզտաբընը միւպէ յէին պիր սըմթիսթիդ թանզիմ իմիշ օլուպ, մէզքիւր սիմսիթիդէ նէզարէն, էիրաճաթընը 1 միլեար 239 միլեոն 20 պին 122 զուրուշ օլուպ խալաթընը 1 միլեար 973 միլեոն 784 պին 35 զուրուշա պալիզ օլուռզու անլաշըրմըշ տըր։

—Սէֆայինի թիճարէթէ էյին դաբուտանլար եէթիշտիրմէք իւզրէ մէքթէպի ֆիւնունու պահրիեէտ կիճէլի վէ Ազապ դաբուտունտա տախի կիւնտուզիւ պիր դաբուտան մէքթէպինին տիւնքի կիւն քիւշատը մուգաբրէր օլուպ, մէզթիւրմէք քթէպլէրէ թէպաատը տէվլէթի Ալիյէէ ատֆալ վէ դաբուտանլարընին դապուլ օլունաճաղընը պահրիեէ նէզարէթի ճանիւյինատէն պէեան օլունմուշ տուր։

— Ըէժի իտարէսինին ահվալ վէ մուամէլաթընա տայիր, շուրայի տէվլէթճէ ճէրէեան իթմէսի միւսամիէմ օլան միւզաքէրաթտա հազրը պուլունմազ իւզրէ, Ըէժի զօմիսէրի Նուրի պէյ էֆէնտի հազրէթլէրինին, կէչէն կիւն Շուրայի Շէվկէթէ տավէթ օլունտուզու Թարիզտէ մուհարբէր տիր։

— Դըր շէհրի ճիվարընտա վագը պաղը գարիեէլէրէ, կէչէնկէրատէ շիտատէթլի եաղմուրլար եաղըպ, հասըլ օլան սէլլերատէն պաղ վէ պաղչէլերին խարապ օլուռզու, վէ պիր խայլի խանէլերին եըգըլմըզը մահալլանտէն եաղըլմըշ տըր։

—Իսթանպուլ զաղէթասընտա օղունմուշ տուր։

Օն պէշ կիւնտէն պէրու Օրթա քէօյտէ պաղը վուգուաթը ահիպէ զուհուր իթմէքտէ տիր։

Հէր քէս քէնտի խանէսինտէ իտարէյի պէյթիյէլերինէ տայիր ադշամլարը էֆքեար թաամի իյէտիրլերի վէ եախոտ իսթիրահաթ իտէճէքլերի զէման կէօրիւնմէզ պիր թագըմ կէօլկէլերին բէնճիրէլերի թաշա թուիմազտա օլուռզլարը քէմալը խէվֆ ու թէլաշ իլէ իշիտիրիեօր։

Պու խանէ թաշլարընը ճատրյարընը զուհուր իթտիքլերի մահալլէրինն էհալիսի խէվֆ ու տէհշէթ իշինտէ օլարագ խանէլերինի թէրքէ գարար վիրմիշլեր, վէ բօլիս մէէմուրլարը, ներէտէն նիւզուլ իյէտիկի պիլինէմէեէն պու թաշ եաղմուրլարընտան տօպարը էնտիշէեէ տուշար օլմուշլար իսէ տէ, խաշլարը ֆըրլատան կէօրիւնմէզ էլ հէնուզ եաղալանմամիշ տըր։

Սէյրեար գարաղօլար սապահա գառար կէզտիքլերի վէ հէր ճիհէթէ նօգթալար պըրագըլըզը հալտէ եինէ թաշլարընն աթըլմասը տէվամ իթմէքտէ օլուռզունտան, բօլիս մէէմուրլարը բուսուլայը զայպ իթմիշ, վէ նիհայէթ թաշլարընն պիր կէօրիւնմէզ մանէվի էլտէն չըգարընա տայիր հէմ բօլիս մէէմուրլարը վէ հէմ տէ էհալի պէյնինտէ իթթիհամ էֆքեար հուսուլէ կէլմիշ տիր։

—Կիչէնլէրատէ Իթալիանընը Պոլոնեա շէհրինտէ պիր քէօյլիւեիւ պիր գուտուրմուշ քէօրէք ըսըրմըշ իսէ տէ, բանթալոնու դալընը օլուռզու վէ պինայէն ալէյհ էթինէ տիշ կէշիրէմէտիկի հասէպիյլէ քէօյլիւեէ պիր զարար օլմամըշ իսէ տէ, մէրգումանն գըզգարտաշը, բանթալոնուն երթրթըզընը տիքտիկի էնտատէ քէօրէկկին զիհրլի սալեասը պիշարէ գըզընն վիճուտինէ տիրաեէթ իտէրէք մէրգումէնին գուտուրուպ վէֆատ իթտիկի էվրօրա զաղէթալարընտա օղունմուշ տուր։

— Կէչէն կիւն Գասրմ բաշատա միլլէթիմիզտէն պիր կէնճ գըզ, քէնտինի պիր համամընն գուեուսունա թմըզ, վէ հէր նէ գառար էթրաֆտան տերհալ եէթիշիպ սալիմէն չըգարմաղա չալըշմըշլար իսէտէ, էօլիսինիւ չըգարապիրմիշլեր տիր։

—Կէչէն կիւնլէր եինէ պիր իբի չօճուղու Պէյ օղլունտա գուտուզ քէօրէքլեր ըսըրմըշլար տըր։

ՍԱՐՍԱՓԻՑԵԷ

—o—

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՆԸ

Էսկ. Ում	(Տ Սէրի)	
,, ,,	Յուլիս 8 սապահ աչ.	17-50
,, ,,	,, ագշամ գարան.	17-52
,, ,,	Յուլիս 9 սապահ աչ.	17-54
,, ,,	էն եիւքսէք	17-55
,, ,,	էն աշաղը	17-55
,, ,,	սաաթ 5 տէ	17-54
Ս. Սէրի Ինկիլիզ լիրասը		51-20
Բ. ,,	,, ,,	18-
Գ. ,,	Օսմանը լիրասը	17-55
Իւնիֆիէ		71-56
Բումիլի չըմէնտրֆէր		42-25
Բաբօր	զուրուշ	-
Հավալէպզ	,,	5-
Ագճէ ֆայիզի	%	6-

—

ԱԳՍԻՕՆԼԱՐ ՖԻԵԱԹԸ

Գրէտի ժէնէրալ	6 %	6.28
Սօսիէթէ ժէնէրալ	6 %	5-18
Իսթանպոլ պանգասը		4 50
Սօսիէթէ Օթթօման		3-54
Թրամվայ	3%	290-
Լավրիում (մնատէն)		60-

—

Օսմանլը լիրասը 100 զուրուշան	Դէ. փէ.
Ինկիլիզ լիրասը	110-20
Ֆրանսըզ ալթունու	87-35
Բօլ	90-15
Գրիմից ալթունու	31.20
Պէլեաղ մէճիտիյէ	108- 2
Մէթալիդ —	98-20
Պէշիք	103 50
Ալթընը	103 55
Գարպոն գայիմէսի գաբիք	9 03

ԹԱՍՀԻՀ

Կէչէն կիւնքի, սրբազան Պատրիարք հազրէթլէրի թարաֆընտան Գեր. Իզմիրլեան սրբազանա իհտա օլունան ուրար օլմաեբզ փիլսն օլաճաղ տըր։

ԹԷԼԷԳՐԱՖԻՅԷ

—o—

Վիէննա, 15 յուլիս

Լօրտ Սալիզպըրիինին, մէճլիսի մէպուսանատ իրատ իթմիշ օլուռզու նութգուն, Բուսիա տէվլէթլերի սիեասիյէսինէ ֆէնա թէէսսիր իյտիկի, վէ Բուսիա տէվլէթինին, վիւքէլայի ճէտիտեէ էմնիյէթ իտէմմէեճէկի, Բէթթերսպուրկտան Գօրէնսբօնտան Բօլիթիգ զաղէթասընա եաղըլմըշ տըր։

Լօնտրա, 17 յուլիս

Մէճլիսի մէպուսանատ, խարիճլեէ միսթէշարը միսիս Պուրգ, Աֆղան հուտուտունա տայիր մաւիմանը ճէտլատէ օրմատըզընը պէեան իթմիշ տիր։

Պերլին 18 յուլիս

Զաղէթ տը լա Գրօանին իֆատէսինէ կէօրէ, լօրտ Վօլսէյ Սուտանին թախլիյէսինի թէճվիզ իթմէօր իսէտ, լօրտ Սալիզպըրի, տէվլէթի Ալիյէ իլէ պիլ իթթիֆագ, Սուտանատ իտարէյի ասայիշ գաղիյէյի միհիմմէսինի տիշինմէքտէ տիր։

Փարիս 17 յուլիս

Բումանեատան Ֆրանսաեա խալալ օլունան զէխայիրին թէզեիտի բուսումունա տայիր վիքէանընն արզ իյէտիկի գանուն լայիհասը էքսէրիյեէթլէ գապուլ վէ թատիզ օլունմուշ տուր։

Մատրիտ, 20 յուլիս

Եէվմիյէ գօլէրատան 1900 քիշի թութուլուպ վէ 700 նէֆէրի վէֆատ իլէմէքտէ տիր։ Իլէթի մէզպուրէ տայիր վիլայէթլերէ տախի եաեբլմաեա պաշլամըշ տըր։

ԻՃՄԱԼԸ ԱՀՎԱԼ

—o—

Աֆղան հուտուտու մէսէլէսի իւզէրինէ, Ինկիլթերրա վէ Բուսիա պէյնինտէ իխթիլաֆընը թէճէտտիւա իթտիկի եաղըլմըշ իսէ։

Թայմզ զաղէթասը Բուսիալըլարը խայլի սակէր իլէ Զիւլֆիգարա տօղրու իլէրուլէտիքլերինի, վէ Իրան մէմալիքինի տախի թէհտիտ իթտիքլերինի միւպէյնին թէէլկրաֆնամէլէր նէշր իտիպ, Ինկիլթերրա էֆքեարը ումումիյէսինի եինէ թէլաշա տիշիրմիշ տիր։ Հուտուտու Աֆղանիյէտէ, Ինկիլիզ գօմիսէրլէրի տախի Հէրաթա թէգարրիպ իթմիշլեր տիր։

Ֆագաթ, Բուսիանընն թէտարիքեաթը սակէրիյէսի ճիտտի օլուպ, Աշգապատէ վէ Մէրվէ միթէվալիյէն սակէր վիրուտ իթտիկի ճիհէթլէ, Աֆղանլըլար շիտատէթլէ մուզաֆէլէեէ հաղրը պուլունուեօրլար։

Աֆղանիսթան էմիրի, Բուսիանընն թէէմինաթը սուլհբէրվերանէսինէ բաղմէն, թէտարիքեաթը հարպիյէսինտէն իսթիղրաղ իյլէեօր։

Ասիայի վասթատէ, գանն օլունտուզունա կէօրէ, Մէրվ միթէսարրըֆը միրալայ Ալիխանօֆ, Աֆղանիսթան մէսէլէսինի, Ինկիլիզլէր ալէյհինէ իլանը հարպ տէրէճէսինտէ թէշտիտտէն խայլի օլմաեաճաղ տըր։

Պինանէն ալէյհ, Աֆղանիսթանէ. միրի, թէտարիքեաթը թէտտաֆիյէեէ թէշէպպիւս իյէ, Հէրաթա տէօրթ ալայ ասկէր սէվգ իթմիշ, վէ Հէզարա աշիրէթինտէն տիկէր տէօրթ ալայ ասկէր տախի մահէլի մէզքիւրէ իզամ օլունաճաղ իմիշ։

Բուսիա հարաբեաթը ասկէրիյէսինէ տայիր օլան խապէրլէրին քէսպի սըհհէթ իթմէսի իւզէրինէ, մէսէլէնին էհէմմիյէթի պիթթաի թէզայիւտ իյլէմիշ տիր։

Զիւլֆիգար մէվգբընա հաքիմ պիր նօգթատա թէհաշշիւտ իտէն Բուսիա ասկէրի իւչ պին նէֆէր թահմին օլունուեօր, Ինկիլիզ հուտուտ գօմիսէրի իլէ մայէթինտէքի զապիթլերին, Հէրաթա բիւճաթը տախի մէնիտար օլուռզունտան, Լօնտրա գապինէսի, պու խուսուստա միւմայիլյհ գօմիսէր իլէ մուխապէրէեէ իպթիտար իյլէմիշ, վէ բարլամէնթատա սիր Հօնլօպօն պու խապէրին սահիհ օլուպ օղմասընը, Հինտիսթան նազրընտան սիսալ իթտիկի ճիհէթլէ, լօրտ Զբրչլ, միւմայիլյհ գօմիսէրտէն ալընան թէլէկրաֆնամէտէ, բիւճաթը իսպար օլունտուզունու թատիզ իթմիշ տիր։

Ինկիլիզլէր պու վէհհ իլէ, բիւճաթ իթտիքլերի հալտէ, Բուսլարընն հուտուտ ճիվարընտա թէզեիտի գուվվէթ իթտիքլերի մուհագգագ տըր։

Աֆղանիսթան էմիրի, Հէրաթա ասկէր սէվգ իյլէմիշ իսէտէ՝ ասասքիրի մէրգումէնին Բուսլարա մուգավէմէթ իտէճէքլերինէ էմնիյէթ օլունմասեօր։

Կէչէնլէրատէ Հէրաթ իլէ Աֆղանիսթան հուտուտունուն թահքիմ թէսավվուր օլունմուշ իքէն, իճրա օլունմասընընտան, շիմտիլիք Աֆղան հուտուտու այրգ հիւքմունատ տիր։

Զանն օլունտուզունա կէօրէ, Բուսիա գապինէսի, Մ. Կասաբսթրն գապինէսինին սուգութու իւզէրինէ, լօրտ Սալիզպուրի ալէյհինտէ, Բուսիաեա մուավէնէթ իտէճէկի էֆքեարընտա պուլունմուշ իսէտէ, պիր մէսէլէյի խարիճիյեէտէ, Ինկիլթերրատա ֆըրդանընն տախի մուվաֆֆագաթքեարանէ հարէքէթ իտէճէկի, Ինկիլիզ մաթպուաթընտա պէեան օլունուեօր։

Թայմզ զաղէթասընն, Վիէննատա քի մուխպիրինին իշարը իւզրէ, Բուսիա իլէ Աւսթրիա միւնասէպաթը, էվվէլքի գատար մէվալէթբէրվերանէ օլունուզունտան, Բէթթերսպուրկ գապինէսի, շու կիւնլերտէ, Ֆրանսա իլէ մուգարէնէթէ թէշէպպիւս իթմիշ տիր։

Բուսիանընն իշպու հարէքէթի, բըրէնս Պիզմարգընն նազարընտա թահսին օլունմաեաճաղընտան, միւշարիլէյհ հաղրէթլերինին տախի, պատէղին, տէվլէթի Օսմանիյէ իլէ Ինկիլթերրա պէյնինտէ իթթիլաֆը էֆքեար հուսուլինէ դայրէթ իթմէսի մէէմուլ տուր։

Պերլին նեմ ըէսմի մաթպուաթը, լօրտ Սալիզպըրինին բօլիթիգասընը թադտիր իլէ, միւշարիլէյհին տօղուզ միլեօն լիրա, Մըսըր խութիդրաղընա, մուվաֆֆագաթը տիւէյլեէեի խութիհսալ իթմէսի, տիպլոմաթլըգտա մէհարէթինէ համլ իյլէմիշ տիր։

ՇԷՀՎԷԹՐԷՐԻՕԹԼԻՔ

Պիր հաֆթատան պէրու զաղէթալարտա զաեէթլէ չայեանը տիգգաթ վէ թէէսսիֆ պիր մատտէ օղունմագտա տըր. շէօյլէ քի, Լօնտրանընն միւթէպէր զաղէթալարընտան պիրի օլան Բէլ Մէլ Կազէթ նամ զաղէթա, նիչէ վէ նիչէ զէնկին, միւթէպէր, վէ մուազզամ քիմէսնէլէրին, 7-8 եաշընտան 15 եաշընա գառար օլան նիչէ ֆուգարա գրզալարընընն աթալարընա բարալար վիրիպ գանտրարագ, քէնտի հայվանի քէյֆիլէրինէ, եանի շէհվէթլէրինէ գուրպան իյլէտիքլերինի զահիրէ չըգարըպ եաղմագտա օլուռզունտան, պէյն էլ էհալի պիւիւք պիր հէեէճան հասըլ օլմուշ, հիքիմէթ տայիրլէրի ալթ իւսթ օլմուշլար, մէսէլէ թա բարլամէնթաեա գառար չըգարըմըշ, վէ պիւեիւք արպէտալար գօրմուշ տուր։

Բէլ Մէլ Ղազէթ, մէզքիւր ճինսեէթին, ատէթա պիր քէյֆ մագամընա կէչմիշ օլմասընը, վէ պիչարէ չօճուգլար, նէ գառար ուֆագ օլուպ, վէ նէ գառարտա զիեատ ֆէրեատ ու ֆիղան էսէրլերի չըգարմատա մէճբուր պուլունտուգլարընը... օլ վաչտի ճանիլէր կէօրիւրլեր իսէ, տահա զիեատ սէֆատուլմագտէ օլտուգլարընը, վէ պուսանաթը իճրա իտեր, եանի էօյլէ ճանիլէր իչին, արաեբզ գըզ պուլուր վէ գանտրբրը տէլլալ գարբլար պուլունտուզունու, վէ պուգաբրըլարընն, էօյլէ գըզլարը, անա պուսպա վէ եախոտ սահիպլերինտէն ըզգլարընը, եարըմ լիրատան 15-20 լիրաեա գառար սաթըն ալարգտան սոնրա, միւշթէրիլերինէ, եիւքսէք ֆիեատլար իլէ սաթտըգլարընը, վէ հաթթա, թանըտըգլարը պիր հէքիմին, այտա ալթը նէֆէր գըզ թալեինի օլտուզունու... վէ թախմինա մէրգումի ճանվէր հէքիմին, շիմտիեէ գառար 2,000 նէֆէր զառար քէնտի քէյֆինէ գուրպան իյլէտիքինի, վէ զայրիհիմ վէ զայրիհիմ պիլտիրմիշ, վէ էօյլէտէ պիր միւսիր սուրէթտէ նազշ իյլէմիշ տիրքի, հալիյլէ հէր օղուեանընն թիւյլերի իւրբէրմէեէ, վէ հէր օլեօլաա պուլունանլարտա քիր զաղապ օղմասա պաշլամըշլար տըր։

Ֆագաթ, զարիպ եէրի շուրաարտըր քի, գանունէն վէ նիզամէն մէզքիւր զաղէթաեը տէր հալ թալիլ իթտիրէմէտիքլերինտէն, կէրչէ էօթէեէ պէրուեէ տիշէրէք, վէ միւտիր վէ մուհարրիրլերինի մուհաքէմէեէ շէքմէքլիք թէհտիտլերինի վիրէրէք, զաղէթա սաթըլմագտ օլան քէօշքլերտէ, Բէլ Մէլ Ղազէթ սաթըլմասընը մէնն իթտիրտէն պաշգա, կէզկինճի սաթըճքլարտան տա 20-30 նէֆէրինի թութմուշլար իսէտէ, պիր շէյ եարբլամաեաճաղընտան, քէֆիլէ բապթ իտէրէք պըրագը վիրմիշլեր տիր։

Բէօշքլերտէ վէ սաթըճքլարտա էհալի Բէլ Մէլ պուլամաեարագ, պիթթաի մաթպաասընա զօչումագտա օլտուգլարընտան, վէ եէկմիյէ 100 պին նիւսխէ սաթըլտըգտան պաշգա, պազը նիւսխէսի տեիւզ զուրուշա գառար չըգմըշ, վէ պիր կիւն հաղրըտա պէեազ քեաղըտ գամատրընտան, բաոթ կէչէն ըէնքլի քեաղըլարա տախի թապ իթմիշլեր տիր, վէ հաթթա պիր կիւն տէ, գալապալըգ օլ մէրթէպ պիրիքմիշ տիր քի, իչ սաաթ գառար մաքինալար վէ իշճիլեր իյլեեմէզ օղմուշլար տըր։

Պիլմէյիզ իշ շիմտիեէ գառար նէհալ վէ նէ ըէնք քէսպ իթմիշտիր։ Ֆագաթ չու սահիհ տիր քի, մէզքիւր զաղէթանընն տիրէքթօրու, քէնտի ինչաաթլարընա տէվամ իյլեմէքտէ օլտուգտան պաշգա, մուհաքէմէեէ չէքիլէճէկի լաղըրտըրընա գարշըրգ տախի, «Հէր գանդ

մահբէմէտ իսթէնիլիր իսկ, հէմ մուհաքէմէէ վէ հէմառէ, քեաֆքէյի եազտըգլարըմըզդն իսպաթլարընա հազըրըզ վէ գատըրըզ, վէ հաթթա, տահա շիմտիկի գատար, մէզքիւր ճինաէթլէրի իշլէէն օլէն պիւյիւք պիւյիւք ատէմլէրին իսիմլէրինի աչըգտան աչըդա վիրմէյիպ, անճագ ճինաէթտէն պահա իյլէմէքտէյիզ, հալ պու քի, մուհաքէմէէ չէքիլմէմիզ ճանըմըզդա մինէթ օլաճագ տըր, պիզտէ էօյլէ պիր չէյի Ալլահտան խաթէմէքտէեզ քի, թապիաթիյլէ, տէկիզ եազընըզ ճանիլէրին իսիմլէրինի աչըգտան աչըդա պէեանէ մէճպուր օլալար, իլա, պունլարը պիլէն, վէ մուազզամ զաթլարտան պուլունան շահիտլէրին իսիմլէրինի տախի պիլտիրէլիմ։ պու քէյֆիէթ օլ գատար ահիհ տիր քի, պիզզաթ վէլիի ահտըրէնա տը Կալ հազրէթլէրի իլէ Լօնտրա Արքեպիսկոպոսու հազրէթլէրի տախի պիլմէքտէ տիր տէմիշ. վէ պունու էօյլէ եալընըզ ատի պիր մալիմաթ իւզէրինէ մէյտանէ չէգարմաեըպ, իլա թէֆթիշ ու թահգըգ իշին, խասսէթէն կիզլի պիր գօմիթէ մարիֆէթիյլէ վազէթլար, թէտպիրլէր վէ բարալար սարֆ իյլէտիքլէրինի, վէ հինի մուհաքէմէտէ, քեաֆքէֆ-յի թահգըգաթըն տախի մէյտանէ կէթիրիլէճէկինի պիլորիմիշ տիր։

Շիմտի, Բէլ Մէլ Ղազէթ մուհաքէմէէ չէքիլսէ տէ չէքիլմէսէ տէ, վէ պու եազտըգլարընը իսպաթ իտէպիլսէ տէ իտէմէսէ տէ, իշ հատտի զաթինտէ բէք աղըր պիր չէյ օլաուղունտան, հէր հալտէ թէքմիլ միլլէթ, թէքմիլ բարլամէնթ վէ թէքմիլ հիւքիւմէթ տիւշարը հէյեճան օլարագ, մէզքիւր ֆէնալըզդն, պարի պունտան պէօյլէ էօնիւ ալընմասընա պիր չարէ տիւշինմէքլիկին էլզէմիյէթինի հիսս իտէճէքլէր տիր։

Ինանմէ ինքեար իտէմէզ քի, թէրպիէէնին, զէնկինլիկին, վէ պիլէագը հասէնէնին, վէ պինաէն ալէյհ ըրզէհլիլիկին էն զիեատէ պունտուղու մահէլլ Լօնտրա օլտուղու կիպի, էն պիւյիւք ճինայէթլէրին, էն զիեատէ սէֆիլլիքլէրին վէ սէֆիհլիքլէրին տախի մէրքէզի օրասը օլմագտա տըր. վէ հալբուկ պու ալէմտէ հէր շէյին պիր հուաստու վէ պիր վազթի պուլունտուղունտան, պիզիմ իթիգատըմիզճա, մէզքիւր ճինայէթին միմքին մէրթէպէ էօնիւ ալընմասընա սէպէպ օլմագըզդ չէրէֆինէտէ, Բէլ Մէլ Ղազէթ նայիլ օլաճագ տըր։

Լօնտրատա պուլունան ֆէնալըգլարըն տէրէճէսինին, հիշ պիր եերտէ պուլունմամասընա պիզ գավիէն ինանըլարտանընը, չունքի պունատա պաչըճա իշ սէպէպ վար տըր. պու սէպէպլէրտէն պիրինճիսի, պիզիմ ագլ ու ֆիքրիմիզտէն եօգարը զէնկինլէր պուլունտուղու կիպի, խաթըր ու խէեալըմըզա կէլմէզ սուրէթտէ տախի ֆագըրլար վէ սէֆիլլեր պուլունմասը տըր քի, մէզքիւր պիր պիրինէ տապան տապանա զըտտ պուլունան իքի ուճուն, իքիսի տախի ինսանը ճիւնհա վէ ճինայէթէ սեվգ իտիպ կէօթիւրիւրլեր. վէ իքինճի սէպէպ, պէօյլէ պիր պիրինէ տապան տապանա զըտտ իքի սընքֆ էհալիտէն 4 միլեօնտան զիեատէ ինսանըն, եալընըզ պիր չէհիրտէ թօրլանարագ, պիր պիրիլլէ միւնասէպէթ իւզրէ պուլունմասը, վէ հէր սաաթ պիր պիրինի կէօրմէքտէ օլմասը տըր. վէ իւչինճիսի տախի, Ինկիլթէրրա գավանին ու նիզամաթընը էսասը, հէր նէ գատար սէրպէսթի վէ ատալէթ իւզէրինտէ միւէսսէս տիր տէյի զանն օլունմագտա իսէտէ, հիւքիւմէթինին թէչքիլինտէ, սէրվէթ վէ գուաբէթ հիւքմ իթմէքտէ օլմասը ճիհէթլէ, տայիմա զէնկինլիկին ֆագըրլըզդա, թապիաթիյլէ հիւքմ իյլէմէքտէ պուլունմաը տըր քի, պու իւչ սէպէպլէն տախի իյզահաթը, ճիլտլէրճէ քիթապլարա միհթաճ տըր։

Ղարիպ եէրի շուրասը տըր քի, էն պիւյիւք ճինաէթլէր օրատա զուհուրա կէլտիկի հալտէ, էն պիւյիւք տինտարլըգ տախի օրատա կէօրիւլմէքտէ տիր, վէ հիչ շիւբհէմիզ եօգ տուր քի, Բէլ Մէլ Ղազէթին անլաթտըրմագ իսթէտիկի ատէմլէրին, վէ հաթթա օլ ճանիլէր ճանիսի թապիպ հէր քիմ իսէ, անընը պիլէ միմքին օրատա պագրլապիլսէ, թրաբէզլարը իւզէրինտէ, պիրէր Աստուածաշունչ իլէ, պիրէրտէ Աւետարան պուլունմագտէ օլուպ, վէ քէնտիլէրտէ հէր բազար կիւնլէրի, ֆամիլեալարընը վէ չօճուգլարընը ալարագ, վէ թէքմիլ սօֆուլուգ սաթարագ, քիլիսէէ կիթմէքտէ օլմալը տըրլար։

Լօնտրանընն էն պիւյիւք ատէմլէրի իւզէրինտէ, պու եօլտա ճանվէրլիքլէր պուլունմագտէ օլուպ, վէ պիր Ինկիլիզ զազէթասըտա, պունու թէքմիլ տիւնեատա ֆաշ վէ բիւավայ իյլէտիկի հալտէ, մէզքիւր զազէթաեր, վա՛յ, միլլէթիմիզին նամուսունա թօգունուեօր տիյէրէք, քիմսէ թայեիպ իյլէմէքտէ տէկիլ տիր. մաազալլահ, էկէրչի պիզտէ օլմուշ օլսա իտի, չիմտի հէր թաբաֆտան, «վա՛յ, միլլէթիմիզին զէնկինլէրինէ թօգունուեօրլար, միլլէթիմիզին նամուսունա խալել կէթիրիեօր...» տիեէրէք, պին հագարէթի պիր բարաեա եաբարլար իտի,

Պու եօլտա ճանվէր թապիաթը ատէմլէր, եալընըզ Լօնտրատա պուլունմաեըպ, ազ չօգ հէր եերտէտէ պուլունապիլիր իսէտէ, անլաշըլան, Լօնտրատա ատէթա պիր զէնկինլիք մնտասը սըրասընա կէչմիշ տիր. ֆագաթ իշլէթ պէօյլէ էօթէտէն, Բէլ Մէլ Կազէթտէ, պիր զազապուլլահ մազամընտա եէթիշէրէք, հիչ շիւբհէ ճայիզ տէկիլ տիր քի, մէրգուման վահշիլէրէ, ուլգու վէ բահաթը զայպ իթտիրմիշ տիր։

Մա թէէսսիֆ պէեան իտէրիզ քի, պու եօլտա պիր հէրիֆին, 8-10 սէնէտէն պէրու պիզտէ տախի թէօրէտիկի իշիտիմէքտէ օլտուղու կիպի, հաթթա պու կիւնլէրտէ, 50 լիրա վատ իտէրէք, շէյթանի քէյֆինի իճրա իթտիքտէն սօնրա, բարալարը տախի թամաքնտան նաշի վիրմէտիկի, վէ ալտանան սէֆիլէնին, աղլաեբպ սըզլաշմագտա պուլունտուղու տախի իշիտիմէքտէ տիր...

Զիեատէսիյլէ էսէֆ վէ թագպեհ օլունաճագ եէրի շուրասը տըր քի, պու հէրիֆ, հէմ ալթմշ եաշընտա օլուպ, վէ հէմտէ հաեաթտա ֆամիլեասը, եվլի եվլատլարը, վէ հաթթա թօրունլարը տախի պուլունմագտա իմիշ...

Պու ճանվէրլիք հագգընտա, լազմ կէլէն թահգըգաթա պաչամըզ օլտուղումուզտան, հէր քիմին օլ պապտէ մալիմաթը վար իսէ, պէրայի ինսանլիէթ վէ ֆազիլէթ, քէնտի իսիմլէրի, էկէր իսթէրլէր իսէ, կիզլի գալմագ չարթըյլա, թաբաֆըմըզդա պէեանէ հիմմէթլէրինի ըէճա վէ տավէթ իտէրիզ։

Քէզալիք ալտաթըպ իղֆալ իյլէտիկի սէֆիլէ գըզ թարաֆընտան տախի մալիմաթը սահիհէ պէքլէրիզ։

Էկէր ալտըզըմըզ մալիմաթտա պիր իսիմ եանլըշըզը եօգ իսէ, մէրգումտա խայլիճէ սերվէթ պուլունտուղունտան, վագըթ վագըթ միլլէթճէ խըտմէթլէրէ տախի, «Մեծապատիւ» սրֆաթբյլա տաաերվէթ վէ գուաբէթ հիւքմ իթմէքտէ օլմասը ճիհէթլէ, տայիմա զէնկինլիկին ֆագըրլըզդա, թապիաթիյլէ հիւքմ իյլէմէքտէ պուլունմաը տըր քի, պու իւչ սէպէպլէն տախի իյզահաթը, ճիլտլէրճէ քիթապլարա միհթաճ տըր։

Ղարիպ եէրի շուրասը տըր քի, էն պիւյիւք ճինաէթլէր օրատա զուհուրա կէլտիկի հալտէ, էն պիւյիւք տինտարլըգ տախի օրատա կէօրիւլմէքտէ տիր, վէ հիչ շիւբհէմիզ եօգ տուր քի, Բէլ Մէլ Ղազէթին անլաթտըրմագ իսթէտիկի ատէմլէրին, վէ հաթթա օլ ճանիլէր ճանիսի թապիպ հէր քիմ իսէ, անընը պիլէ միմքին օրատա տա պագրլապիլսէ, թրաբէզլարը իւզէրինտէ, պիրէր Աստուածաշունչ իլէ, պիրէրտէ Աւետարան պուլունմագտէ օլուպ, վէ քէնտիլէրտէ հէր բազար կիւնլէրի, ֆամիլեալարընը վէ չօճուգլարընը ալարագ, վէ թէքմիլ սօֆուլուգ սաթարագ, քիլիսէէ կիթմէքտէ օլմալը տըրլար։

Լօնտրանընն էն պիւյիւք ատէմլէրի իւզէրինտէ, պու եօլտա ճանվէրլիքլէր պուլունմագտէ օլուպ, վէ պիր Ինկիլիզ զազէթասըտա, պունու թէքմիլ տիւնեատա ֆաշ վէ բիւավայ իյլէտիկի հալտէ, մէզքիւր զազէթաեր, վա՛յ, միլլէթիմիզին նամուսունա թօգունուեօր տիյէրէք, քիմսէ թայեիպ իյլէմէքտէ տէկիլ տիր. մաազալլահ, էկէրչի պիզտէ օլմուշ օլսա իտի, չիմտի հէր թաբաֆտան, «վա՛յ, միլլէթիմիզին զէնկինլէրինէ թօգունուեօրլար, միլլէթիմիզին նամուսունա խալել կէթիրիեօր...» տիեէրէք, պին հագարէթի պիր բարաեա եաբարլար իտի,

Պու եօլտա ճանվէր թապիաթը ատէմլէր, եալընըզ Լօնտրատա պուլունմաեըպ, ազ չօգ հէր եերտէտէ պուլունապիլիր իսէտէ, անլաշըլան, Լօնտրատա ատէթա պիր զէնկինլիք մնտասը սըրասընա կէչմիշ տիր. ֆագաթ իշլէթ պէօյլէ էօթէտէն, Բէլ Մէլ Կազէթտէ, պիր զազապուլլահ մազամընտա եէթիշէրէք, հիչ շիւբհէ ճայիզ տէկիլ տիր քի, մէրգուման վահշիլէրէ, ուլգու վէ բահաթը զայպ իթտիրմիշ տիր։

Մա թէէսսիֆ պէեան իտէրիզ քի, պու եօլտա պիր հէրիֆին, 8-10 սէնէտէն պէրու պիզտէ տախի թէօրէտիկի իշիտիմէքտէ օլտուղու կիպի, հաթթա պու կիւնլէրտէ, 50 լիրա վատ իտէրէք, շէյթանի քէյֆինի իճրա իթտիքտէն սօնրա, բարալարը տախի թամաքնտան նաշի վիրմէտիկի, վէ ալտանան սէֆիլէնին, աղլաեբպ սըզլաշմագտա պուլունտուղու տախի իշիտիմէքտէ տիր...

Զիեատէսիյլէ էսէֆ վէ թագպեհ օլունաճագ եէրի շուրասը տըր քի, պու հէրիֆ, հէմ ալթմշ եաշընտա օլուպ, վէ հէմտէ հաեաթտա ֆամիլեասը, եվլի եվլատլարը, վէ հաթթա թօրունլարը տախի պուլունմագտա իմիշ...

Պու ճանվէրլիք հագգընտա, լազմ կէլէն թահգըգաթա պաչամըզ օլտուղումուզտան, հէր քիմին օլ պապտէ մալիմաթը վար իսէ, պէրայի ինսանլիէթ վէ ֆազիլէթ, քէնտի իսիմլէրի, էկէր իսթէրլէր իսէ, կիզլի գալմագ չարթըյլա, թաբաֆըմըզդա պէեանէ հիմմէթլէրինի ըէճա վէ տավէթ իտէրիզ։

Քէզալիք ալտաթըպ իղֆալ իյլէտիկի սէֆիլէ գըզ թարաֆընտան տախի մալիմաթը սահիհէ պէքլէրիզ։

Էկէր ալտըզըմըզ մալիմաթտա պիր իսիմ եանլըշըզը եօգ իսէ, մէրգումտա խայլիճէ սերվէթ պուլունտուղունտան, վագըթ վագըթ միլլէթճէ խըտմէթլէրէ տախի, «Մեծապատիւ» սրֆաթբյլա տաաերվէթ վէ գուաբէթ հիւքմ իթմէքտէ օլմասը ճիհէթլէ, տայիմա զէնկինլիկին ֆագըրլըզդա, թապիաթիյլէ հիւքմ իյլէմէքտէ պուլունմաը տըր քի, պու իւչ սէպէպլէն տախի իյզահաթը, ճիլտլէրճէ քիթապլարա միհթաճ տըր։

Ղարիպ եէրի շուրասը տըր քի, էն պիւյիւք ճինաէթլէր օրատա զուհուրա կէլտիկի հալտէ, էն պիւյիւք տինտարլըգ տախի օրատա կէօրիւլմէքտէ տիր, վէ հիչ շիւբհէմիզ եօգ տուր քի, Բէլ Մէլ Ղազէթին անլաթտըրմագ իսթէտիկի ատէմլէրին, վէ հաթթա օլ ճանիլէր ճանիսի թապիպ հէր քիմ իսէ, անընը պիլէ միմքին օրատա տա պագրլապիլսէ, թրաբէզլարը իւզէրինտէ, պիրէր Աստուածաշունչ իլէ, պիրէրտէ Աւետարան պուլունմագտէ օլուպ, վէ քէնտիլէրտէ հէր բազար կիւնլէրի, ֆամիլեալարընը վէ չօճուգլարընը ալարագ, վէ թէքմիլ սօֆուլուգ սաթարագ, քիլիսէէ կիթմէքտէ օլմալը տըրլար։

Լօնտրանընն էն պիւյիւք ատէմլէրի իւզէրինտէ, պու եօլտա ճանվէրլիքլէր պուլունմագտէ օլուպ, վէ պիր Ինկիլիզ զազէթասըտա, պունու թէքմիլ տիւնեատա ֆաշ վէ բիւավայ իյլէտիկի հալտէ, մէզքիւր զազէթաեր, վա՛յ, միլլէթիմիզին նամուսունա թօգունուեօր տիյէրէք, քիմսէ թայեիպ իյլէմէքտէ տէկիլ տիր. մաազալլահ, էկէրչի պիզտէ օլմուշ օլսա իտի, չիմտի հէր թաբաֆտան, «վա՛յ, միլլէթիմիզին զէնկինլէրինէ թօգունուեօրլար, միլլէթիմիզին նամուսունա խալել կէթիրիեօր...» տիեէրէք, պին հագարէթի պիր բարաեա եաբարլար իտի,

Պու եօլտա ճանվէր թապիաթը ատէմլէր, եալընըզ Լօնտրատա պուլունմաեըպ, ազ չօգ հէր եերտէտէ պուլունապիլիր իսէտէ, անլաշըլան, Լօնտրատա ատէթա պիր զէնկինլիք մնտասը սըրասընա կէչմիշ տիր. ֆագաթ իշլէթ պէօյլէ էօթէտէն, Բէլ Մէլ Կազէթտէ, պիր զազապուլլահ մազամընտա եէթիշէրէք, հիչ շիւբհէ ճայիզ տէկիլ տիր քի, մէրգուման վահշիլէրէ, ուլգու վէ բահաթը զայպ իթտիրմիշ տիր։

Մա թէէսսիֆ պէեան իտէրիզ քի, պու եօլտա պիր հէրիֆին, 8-10 սէնէտէն պէրու պիզտէ տախի թէօրէտիկի իշիտիմէքտէ օլտուղու կիպի, հաթթա պու կիւնլէրտէ, 50 լիրա վատ իտէրէք, շէյթանի քէյֆինի իճրա իթտիքտէն սօնրա, բարալարը տախի թամաքնտան նաշի վիրմէտիկի, վէ ալտանան սէֆիլէնին, աղլաեբպ սըզլաշմագտա պուլունտուղու տախի իշիտիմէքտէ տիր...

Զիեատէսիյլէ էսէֆ վէ թագպեհ օլունաճագ եէրի շուրասը տըր քի, պու հէրիֆ, հէմ ալթմշ եաշընտա օլուպ, վէ հէմտէ հաեաթտա ֆամիլեասը, եվլի եվլատլարը, վէ հաթթա թօրունլարը տախի պուլունմագտա իմիշ...

Պու ճանվէրլիք հագգընտա, լազմ կէլէն թահգըգաթա պաչամըզ օլտուղումուզտան, հէր քիմին օլ պապտէ մալիմաթը վար իսէ, պէրայի ինսանլիէթ վէ ֆազիլէթ, քէնտի իսիմլէրի, էկէր իսթէրլէր իսէ, կիզլի գալմագ չարթըյլա, թաբաֆըմըզդա պէեանէ հիմմէթլէրինի ըէճա վէ տավէթ իտէրիզ։

Քէզալիք ալտաթըպ իղֆալ իյլէտիկի սէֆիլէ գըզ թարաֆընտան տախի մալիմաթը սահիհէ պէքլէրիզ։

Էկէր ալտըզըմըզ մալիմաթտա պիր իսիմ եանլըշըզը եօգ իսէ, մէրգումտա խայլիճէ սերվէթ պուլունտուղունտան, վագըթ վագըթ միլլէթճէ խըտմէթլէրէ տախի, «Մեծապատիւ» սրֆաթբյլա տա-

մահբէմէտ իսթէնիլիր իսկ, հէմ մուհաքէմէէ վէ հէմառէ, քեաֆքէյի եազտըգլարընը իսպաթլարընա հազըրըզ վէ գատըրըզ, վէ հաթթա, տահա շիմտիկի գատար, մէզքիւր ճինաէթլէրի իշլէէն օլէն պիւյիւք պիւյիւք ատէմլէրին իսիմլէրինի աչըգտան աչըդա վիրմէյիպ, անճագ ճինաէթտէն պահա իյլէմէքտէյիզ, հալ պու քի, մուհաքէմէէ չէքիլմէմիզ ճանըմըզդա մինէթ օլաճագ տըր, պիզտէ էօյլէ պիր չէյի Ալլահտան խաթէմէքտէեզ քի, թապիաթիյլէ, տէկիզ եազընըզ ճանիլէրին իսիմլէրինի տախի պիլտիրէլիմ։ պու քէյֆիէթ օլ գատար ահիհ տիր քի, պիզզաթ վէլիի ահտըրէնա տը Կալ հազրէթլէրի իլէ Լօնտրա Արքեպիսկոպոսու հազրէթլէրի տախի պիլմէքտէ տիր տէմիշ. վէ պունու էօյլէ եալընըզ ատի պիր մալիմաթ իւզէրինէ մէյտանէ չէգարմաեըպ, իլա թէֆթիշ ու թահգըգ իշին, խասսէթէն կիզլի պիր գօմիթէ մարիֆէթիյլէ վազէթլար, թէտպիրլէր վէ բարալար սարֆ իյլէտիքլէրինի, վէ հինի մուհաքէմէտէ, քեաֆքէֆ-յի թահգըգաթըն տախի մէյտանէ կէթիրիլէճէկինի պիլորիմիշ տիր։

Շիմտի, Բէլ Մէլ Ղազէթ մուհաքէմէէ չէքիլսէ տէ չէքիլմէսէ տէ, վէ պու եազտըգլարընը իսպաթ իտէպիլսէ տէ իտէմէսէ տէ, իշ հատտի զաթինտէ բէք աղըր պիր չէյ օլաուղունտան, հէր հալտէ թէքմիլ միլլէթ, թէքմիլ բարլամէնթ վէ թէքմիլ հիւքիւմէթ տիւշարը հէյեճան օլարագ, մէզքիւր ֆէնալըզդն, պարի պունտան պէօյլէ էօնիւ ալընմասընա պիր չարէ տիւշինմէքլիկին էլզէմիյէթինի հիսս իտէճէքլէր տիր։

Ինանմէ ինքեար իտէմէզ քի, թէրպիէէնին, զէնկինլիկին, վէ պիլէագը հասէնէնին, վէ պինաէն ալէյհ ըրզէհլիլիկին էն զիեատէ պունտուղու մահէլլ Լօնտրա օլտուղու կիպի, էն պիւյիւք ճինայէթլէրին, էն զիեատէ սէֆիլլիքլէրին վէ սէֆիհլիքլէրին տախի մէրքէզի օրասը օլմագտա տըր. վէ հալբուկ պու ալէմտէ հէր շէյին պիր հուաստու վէ պիր վազթի պուլունտուղունտան, պիզիմ իթիգատըմիզճա, մէզքիւր ճինայէթին միմքին մէրթէպէ էօնիւ ալընմասընա սէպէպ օլմագըզդ չէրէֆինէտէ, Բէլ Մէլ Ղազէթ նայիլ օլաճագ տըր։

Լօնտրատա պուլունան ֆէնալըգլարըն տէրէճէսինին, հիշ պիր եերտէ պուլունմամասընա պիզ գավիէն ինանըլարտանընը, չունքի պունատա պաչըճա իշ սէպէպ վար տըր. պու սէպէպլէրտէն պիրինճիսի, պիզիմ ագլ ու ֆիքրիմիզտէն եօգարը զէնկինլէր պուլունտուղու կիպի, խաթըր ու խէեալըմըզդա կէլմէզ սուրէթտէ տախի ֆագըրլար վէ սէֆիլլեր պուլունմասը տըր քի, մէզքիւր պիր պիրինէ տապան տապանա զըտտ պուլունան իքի ուճուն, իքիսի տախի ինսանը ճիւնհա վէ ճինայէթէ սեվգ իտիպ կէօթիւրիւրլեր. վէ իքինճի սէպէպ, պէօյլէ պիր պիրինէ տապան տապանա զըտտ իքի սընքֆ էհալիտէն 4 միլեօնտան զիեատէ ինսանըն, եալընըզ պիր չէհիրտէ թօրլանարագ, պիր պիրիլլէ միւնասէպէթ իւզրէ պուլունմասը, վէ հէր սաաթ պիր պիրինի կէօրմէքտէ օլմասը տըր. վէ իւչինճիսի տախի, Ինկիլթէրրա գավանին ու նիզամաթընը էսասը, հէր նէ գատար սէրպէսթի վէ ատալէթ իւզէրինտէ միւէսսէս տիր տէյի զանն օլունմագտա իսէտէ, հիւքիւմէթինին թէչքիլինտէ,

մահբէմէտ իսթէնիլիր իսկ, հէմ մուհաքէմէէ վէ հէմառէ, քեաֆքէյի եազտըգլարընը իսպաթլարընա հազըրըզ վէ գատըրըզ, վէ հաթթա, տահա շիմտիկի գատար, մէզքիւր ճինաէթլէրի իշլէէն օլէն պիւյիւք պիւյիւք ատէմլէրին իսիմլէրինի աչըգտան աչըդա վիրմէյիպ, անճագ ճինաէթտէն պահա իյլէմէքտէյիզ, հալ պու քի, մուհաքէմէէ չէքիլմէմիզ ճանըմըզդա մինէթ օլաճագ տըր, պիզտէ էօյլէ պիր չէյի Ալլահտան խաթէմէքտէեզ քի, թապիաթիյլէ, տէկիզ եազընըզ ճանիլէրին իսիմլէրինի տախի պիլտիրէլիմ։ պու քէյֆիէթ օլ գատար ահիհ տիր քի, պիզզաթ վէլիի ահտըրէնա տը Կալ հազրէթլէրի իլէ Լօնտրա Արքեպիսկոպոսու հազրէթլէրի տախի պիլմէքտէ տիր տէմիշ. վէ պունու էօյլէ եալընըզ ատի պիր մալիմաթ իւզէրինէ մէյտանէ չէգարմաեըպ, իլա թէֆթիշ ու թահգըգ իշին, խասսէթէն կիզլի պիր գօմիթէ մարիֆէթիյլէ վազէթլար, թէտպիրլէր վէ բարալար սարֆ իյլէտիքլէրինի, վէ հինի մուհաքէմէտէ, քեաֆքէֆ-յի թահգըգաթըն տախի մէյտանէ կէթիրիլէճէկինի պիլորիմիշ տիր։

Շիմտի, Բէլ Մէլ Ղազէթ մուհաքէմէէ չէքիլսէ տէ չէքիլմէսէ տէ, վէ պու եազտըգլարընը իսպաթ իտէպիլսէ տէ իտէմէսէ տէ, իշ հատտի զաթինտէ բէք աղըր պիր չէյ օլաուղունտան, հէր հալտէ թէքմիլ միլլէթ, թէքմիլ բարլամէնթ վէ թէքմիլ հիւքիւմէթ տիւշարը հէյեճան օլարագ, մէզքիւր ֆէնալըզդն, պարի պունտան պէօյլէ էօնիւ ալընմասընա պիր չարէ տիւշինմէքլիկին էլզէմիյէթինի հիսս իտէճէքլէր տիր։

Ինանմէ ինքեար իտէմէզ քի, թէրպիէէնին, զէնկինլիկին, վէ պիլէագը հասէնէնին, վէ պինաէն ալէյհ ըրզէհլիլիկին էն զիեատէ պունտուղու մահէլլ Լօնտրա օլտուղու կիպի, էն պիւյիւք ճինայէթլէրին, էն զիեատէ սէֆիլլիքլէրին վէ սէֆիհլիքլէրին տախի մէրքէզի օրասը օլմագտա տըր. վէ հալբուկ պու ալէմտէ հէր շէյին պիր հուաստու վէ պիր վազթի պուլունտուղունտան, պիզիմ իթիգատըմիզճա, մէզքիւր ճինայէթին միմքին մէրթէպէ էօնիւ ալընմասընա սէպէպ օլմագըզդ չէրէֆինէտէ, Բէլ Մէլ Ղազէթ նայիլ օլաճագ տըր։

Լօնտրատա պուլունան ֆէնալըգլարըն տէրէճէսինին, հիշ պիր եերտէ պուլունմամասընա պիզ գավիէն ինանըլարտանընը, չունքի պունատա պաչըճա իշ սէպէպ վար տըր. պու սէպէպլէրտէն պիրինճիսի, պիզիմ ագլ ու ֆիքրիմիզտէն եօգարը զէնկինլէր պուլունտուղու կիպի, խաթըր ու խէեալըմըզդա կէլմէզ սուրէթտէ տախի ֆագըրլար վէ սէֆիլլեր պուլունմասը տըր քի, մէզքիւր պիր պիրինէ տապան տապանա զըտտ պուլունան իքի ուճուն, իքիսի տախի ինսանը ճիւնհա վէ ճինայէթէ սեվգ իտիպ կէօթիւրիւրլեր. վէ իքինճի սէպէպ, պէօյլէ պիր պիրինէ տապան տապանա զըտտ իքի սընքֆ էհալիտէն 4 միլեօնտան զիեատէ ինսանըն, եալընըզ պիր չէհիրտէ թօրլանարագ, պիր պիրիլլէ միւնասէպէթ իւզրէ պուլունմասը, վէ հէր սաաթ պիր պիրինի կէօրմէքտէ օլմասը տըր. վէ իւչինճիսի տախի, Ինկիլթէրրա գավանին ու նիզամաթընը էսասը, հէր նէ գատար սէրպէսթի վէ ատալէթ իւզէրինտէ միւէսսէս տիր տէյի զանն օլունմագտա իսէտէ, հիւքիւմէթինին թէչքիլինտէ,

սէրվէթ վէ գուաբէթ հիւքմ իթմէքտէ օլմասը ճիհէթլէ, տայիմա զէնկինլիկին ֆագըրլըզդա, թապիաթիյլէ հիւքմ իյլէմէքտէ պուլունմաը տըր քի, պու իւչ սէպէպլէն տախի իյզահաթը, ճիլտլէրճէ քիթապլարա միհթաճ տըր։

Ղարիպ եէրի շուրասը տըր քի, էն պիւյիւք ճինաէթլէր օրատա զուհուրա կէլտիկի հալտէ, էն պիւյիւք տինտարլըգ տախի օրատա կէօրիւլմէքտէ տիր, վէ հիչ շիւբհէմիզ եօգ տուր քի, Բէլ Մէլ Ղազէթին անլաթտըրմագ իսթէտիկի ատէմլէրին, վէ հաթթա օլ ճանիլէր ճանիսի թապիպ հէր քիմ իսէ, անընը պիլէ միմքին օրատա տա պագրլապիլսէ, թրաբէզլարը իւզէրինտէ, պիրէր Աստուածաշունչ իլէ, պիրէրտէ Աւետարան պուլունմագտէ օլուպ, վէ քէնտիլէրտէ հէր բազար կիւնլէրի, ֆամիլեալարընը վէ չօճուգլարընը ալարագ, վէ թէքմիլ սօֆուլուգ սաթարագ, քիլիսէէ կիթմէքտէ օլմալը տըրլար։

Լօնտրանընն էն պիւյիւք ատէմլէրի իւզէրինտէ, պու եօլտա ճանվէրլիքլէր պուլունմագտէ օլուպ, վէ պիր Ինկիլիզ զազէթասըտա, պունու թէքմիլ տիւնեատա ֆաշ վէ բիւավայ իյլէտիկի հալտէ, մէզքիւր զազէթաեր, վա՛յ, միլլէթիմիզին նամուսունա թօգունուեօր տիյէրէք, քիմսէ թայեիպ իյլէմէքտէ տէկիլ տիր. մաազալլահ, էկէրչի պիզտէ օլմուշ օլսա իտի, չիմտի հէր թաբաֆտան, «վա՛յ, միլլէթիմիզին զէնկինլէրինէ թօգունուեօրլար, միլլէթիմիզին նամուսունա խալել կէթիրիեօր...» տիեէրէք, պին հագարէթի պիր բարաեա եաբարլար իտի,

Պու եօլտա ճանվէր թապիաթը ատէմլէր, եալընըզ Լօնտրատա պուլունմաեըպ, ազ չօգ հէր եերտէտէ պուլունապիլիր իսէտէ, անլաշըլան, Լօնտրատա ատէթա պիր զէնկինլիք մնտասը սըրասընա կէչմիշ տիր. ֆագաթ իշլէթ պէօյլէ էօթէտէն, Բէլ Մէլ Կազէթտէ, պիր զազապուլլահ մազամընտա եէթիշէրէք, հիչ շիւբհէ ճայիզ տէկիլ տիր քի, մէրգուման վահշիլէրէ, ուլգու վէ բահաթը զայպ իթտիրմիշ տիր։

Մա թէէսսիֆ պէեան իտէրիզ քի, պու եօլտա պիր հէրիֆին, 8-10 սէնէտէն պէրու պիզտէ տախի թէօրէտիկի իշիտիմէքտէ օլտուղու կիպի, հաթթա պու կիւնլէրտէ, 50 լիրա վատ իտէրէք, շէյթանի քէյֆինի իճրա իթտիքտէն սօնրա, բարալարը տախի թամաքնտան նաշի վիրմէտիկի, վէ ալտանան սէֆիլէնին, աղլաեբպ սըզլաշմագտա պուլունտուղու տախի իշիտիմէքտէ տիր...

Զիեատէսիյլէ էսէֆ վէ թագպեհ օլունաճագ եէրի շուրասը տըր քի, պու հէրիֆ, հէմ ալթմշ եաշընտա օլուպ, վէ հէմտէ հաեաթտա ֆամիլեասը, եվլի եվլատլարը, վէ հաթթա թօրունլարը տախի պուլունմագտա իմիշ...

Պու ճանվէրլիք հագգընտա, լազմ կէլէն թահգըգաթա պաչամըզ օլտուղումուզտան, հէր քիմին օլ պապտէ մալիմաթը վար իսէ, պէրայի ինսանլիէթ վէ ֆազիլէթ, քէնտի իսիմլէրի, էկէր իսթէրլէր իսէ, կիզլի գալմագ չարթըյլա, թաբաֆըմըզդա պէեանէ հիմմէթլէրինի ըէճա վէ տավէթ իտէրիզ։

Քէզալիք ալտաթըպ իղֆալ իյլէտիկի սէֆիլէ գըզ թարաֆընտան տախի մալիմաթը սահիհէ պէքլէրիզ։

Էկէր ալտըզըմըզ մալիմաթտա պիր իսիմ եանլըշըզը եօգ իսէ, մէրգումտա խայլիճէ սերվէթ պուլունտուղունտան, վագըթ վագըթ միլլէթճէ խըտմէթլէրէ տախի, «Մեծապատիւ» սրֆաթբյլա տա-

ՊԱԼԸՔԷՍԻՐՏԷՆ ՄԷԿԹՈՒՊ

...Միւէլլիֆ.

Միւթէպէր Մանզումէնիզին 5551 նիւմէրօսունտա, Պալըքէսիրին Ա. թուռանիսալիք մէսէլէսի հագգընտա, բաթրիգխանէնին իթթիհազ իթմիշ օլտուղու թէտպիրլէրէ, Պալըքէսիր Էրմէնիլէրինին թուլթուղու թարիգէրինի խիւլասաթէն պէեան պուեուրտուգտան սօնրա, նիհաեէթինտէ տէ, Պանորմալըրա-ըն Պալըքէսիրտէն էօրնէք ալարագ այրըճա Առաջնորդանիստ օրմանեա գալգըստրգլարընա տայիր ալտրգընրզ խապէրի տէ իլտիմ պուեուրմուշ իտինիզ։

Վէ Փունջ ճէրիտէսի տէ 1947 նիւմէրօլու նիւսխէսինտէ, մէզքիւր խապէրի եազտըգը սըրատտա, պազը էֆքեարը Պանորմալըրընը, Խաթանպօլտա պուլունան տօռթլարը գումբանեասընա տախիլ օլմագ չէրէֆինէ արզուքէշ պուլունտուղունու, վէ մէզքիւր գումբանեաեա պիւեիւք խրտմէթլէր իթտիկինի զըմնէն անլատըեօր, չունքի, Դեր-Հմայեակ սրբազանընն վիճակըմըզդա կէլմէմէսի իշին, նէ տիեէճէկինի, նէ եարաճաղընը, վէ նէ խապէրլէր վիրէճէկինի շաշըրմըզ գալմըշտա, «յուզեալ և երկպառակեալ» տէտիկի ժողովուրդուն «հանդարտ» օրմամասընա չալըշըեօր։

Փունջ պիլմէլի տիր քի, չու թութտուղու թարիգ զաեէթ մուխաթարալը տըր, վէ Պալըքէսիր Հայլարընն թէքմիլինին, վէ Պանորմալըրըն տա պիւյիւք գրսմընը, վէ բաթրիգխանէնին, վէ միւմիլէյհ Հմայեակ սրբազանընն մուգատտես հուդուգլարընա հադարաթ վէ թարարուզ իտիեօր։

Վէ սէօզիւնէ տէ «յուսալով թէ մինչեւ յառաջիկայ շաբաթ օր դոհայուցիչ կարգադրութիւն մը կը լինի» տիեէրէք խիթամ վիրիեօր։

Փունջուն մուհարրիրի, եա եազտըգլարընն մանէասընը անլամաեօր, վէ եախօտ զիքրի կէչէն գումբանեաեա ադը ֆիքրի իլէ գարըլմըշ տա, կիւնէչին զիեասընը սէթր իթմէք իսթէեօր. չունքի, Փունջ էֆէնտինին ըէյինէ կէօրէ, Հմայեակ սրբազան խասթա տըր տէյի վիճակա կէլմէմէկի, մէէմուրիյէթինէ տայիր Պապը Ալիտէն էմիր չըգմամալը, վէ, «յուզեալ և երկպառակեալ» տէտիկի ժողովուրդ տա

. . . Միւելիֆ .

Երբմի պէչ սէնէտէն պէրու, սէմ-թիմիզտէ քէհեալրդ, վէ մրգտարլրդ վազիֆէլէրինի իճրա իտէն Վարդան Աղբարը, պունտան 3 այ գատտար ագտէմ, պիրա սէպէպ, քէնոտի կէլէն Թագական Ցանձնաժողով թարտ իտէր։ Պու ֆագրը էմէքտար, կէօղ եաշլարը ագըտարագ, պունլարդն մէրհամէթլէրինէ պէբլէմէքտէ իբէն, պու բէնչէմպիհ ախշամբ, քէնտի կէօղլէրիմ իլէ, շուտթիտէքի ինսաֆսըզլըգլարընը կէօր միչիմտիւր. չէօյլէ քի, Վարդան Աղբարը վալիտէսի, պիր զօվա սու ալմագ իչին քիլիսէէէ կիտէր, վէ սու եօգ տուր ճէվապընը ալըր, վէ մէզպուրէտէ, սարնըճտա տոլու սու վար տըր, նէ՞ օլուր, պիր զօվա սու էսիրկէմէքտէն նէ՞ չէգար տէր իսէտէ, ժամկոչլարդն պիրի, իմթիհարէ գատընա պիր սիլլէ վուրուր. գատրն սէսինի եիւքսէլթիպ, վէ էհալիտէ չօղալարդգճա, «ճանըմ, կէլ իսթէր իսէն օն զօվա ալ, սանա պիր չէյ տէյէն եօգ տուր» տէրլէր. գատրն, եէտիկի թօգատր սէօյլէր, վէ պիզտէ թարաֆրմըզտան պիր բախըրտր չէգմասրն իչին, գատրնը էվինէ եօլարըգ, վէ սանրա իչիտիր վէ թաստիգ իտէրիզ գի, իլգ ախշամբատա եինէ պէօյլէ պիր զօվա սու իչին, Վարդան Աղբարը քիչիւք պիրատէրի իլէտէ պիր մաւարագա օրմուշ տուր։ Ցիւն քէնտի կէլէն էֆֆենտիլէր պունուտույտուգլարընա, պիր բօլիս ճէլպ իտիպ, մէզբիւր սէֆիլ ատամը թէսլիմ իթմէք իսթէրլէր իսէտէ, վագ կէչէրլէր։ Իչթէ պիզիմքէնտի կէլէն Թագ. Ցանձնաժողովուն, թագըմըզա աեաղ պասալը կէօրտիկիս իշլէրին պիր նիմանէսի տահա։

Ղալաթատա սարին
Ցէկոբ Էֆֆէնտի

1885 յուլիս 5 Ղալաթա

ՕՋԱՂԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐը.

—

«Արեւելք»ի գործակատարների արքի ծառայութիւնը.

Անցեալ ամիս Մարդ. Ընկերութեան արեւելեան Բագու գտնուած ժամանակս, ամէն տեղ, մանաւանդ երիտասարդաց շրջաններում լսում էի սրտմտութեան և զայրոյթի ձայներ «Արեւելքի» հասցէով, Թուրքիայի հասարակաց կարծեաց դէմ քը յայտարար հռչակող լրագրի խմբագրութիւնը, չբաւականանալով, որ Բագուայ երիտասարդութեան ազատ կամքի վերայ անիրաւ բռնութիւն էր բանեցրել — այժմ յանդգնութիւն նա ունեցել է այդ բռնութեան դէմ բողոքողից մի հրաժարուիլ կորզելու, որպէս զի օրինաւորութեան ձեւով պարակեր մի անվայել արարքը, քմահաճ անօրինութիւնը, և այսպէսով լրագիրների լեզուն կարկամելու իրաւունք ըստանայ։

Գործի եղելութիւնը սա է,*) Մեղուի թ. 28-ում պ. Ս. Ամիրեանցի նամակը, որ արտատպած էր «Նոր-Դարիդ» և Պօլսոյ «Փունջ»ի ու «Մանզումէի» մէջ, մեծ խռովութիւն է պատճառել ազգի և հեղեցուոյ շահերին պաշտպանութեան վերակոչուած թերթի խմբագրութեան։

Հարկաւոր է համարվում մի հրնարք գտնել «Արեւելք»ի ՀՐՇԱԿԱՐԳ-ՐԵՒ ԴԻՏՈՂԸ Ռուսիայում անխափան և անդրդուելի պահելու։ Դիտէք ի հարկէ թէ «Արեւելք»ի օրջաղի տեւողութեան և կեանքի համար որքան մեծ ու փափուկ խնդիր է։ — Եթէ Ռուսիայում այդ ՀՐՇԱԿԸ վայր ընկնէ, հապա որտեղ կը թուին կաթնտու կովերը. որոնցով անչափ առատ է Ռուսիայ, և որտեղից յառաջադիմական կուսակցութիւնը՝ իւր օդային ամրոցները շինելու համար, հանգանակէ կարեւոր մանեթները, որոնցով այնքան հարուստ են Ռուսիոյ մեծապատիւ հայք...

Հնարը գտնուում է։ Գովեստներով պաճուճուած մի ծանուցումն է տպվում «Արեւելք»ի մէջ պ. Մ. Վարշամեանցի հրատարակած բրոշիւրի ընտիր արժանեաց վերայ և առաջարկում է այդ հեղինակութիւնը ազգիս ընթերցողների առանձին ուշադրութեան։

Այս ԸՆԴՈՅԺ՝ «Արեւելք»ի գործակատար պ. Արփիարեանցը գիմում է Բագու առ. պ. Մ. Վարշամեանցը և ազաչանքը պատասանքի վերայ դնելով, շողոքորթութիւնը խնկարկութեան հետ խառնելով, յանուն մտերմութեան և չգիտեմ զարձեալ ինչ մեծ մեծ դաղափարներին խնդրում է գովաբանեալ հեղինակին համաձայն պ. Ս. Ամիրեանցին, որ սա հետս առնէ իւր բողքը, իսկ թէ պ. Ս. Ամիրեանցին համոզելը չը յաջողի, ուրիշին հերքումն գրել տայ։

Ահա այս նամակն էր, որ Բագուայ մէջ Արեւելքի խմբագրութեան դէմ բարկութիւն յուզելու պատճառ էր առած։ Եւ այս բարկութիւնը քան ամենայնի արդար էր և իրաւացի։ Որովհետեւ պ. Արփիարեանը պահանջում էր մի բան, որ պատասխարգութեան առաջ աննեբելի բան է, նա պահանջում էր «Արեւելքի կոտրած վարկը փրկել՝ Բագուայ երիտասարդութեան պատուասիրական զգայմունքը և մարդկային արժանիքը ղոհաբերելով և ստորացնելով, Բագուայ երիտասարդութիւնը «իւր թքածը պիտի լզէր» ի հաճոյս Արեւելքի խմբագրութեան, որ վերջինս Ռուսիայից յայտնէ Նորոդի հոմար գնացած փողը քմահաճ անօրինելու, իրաւանց տէր դառնայ։ Եռատ չէր արդեօք խմբագրութեան պահանջը, որպէս վարձ իւր ՀՐԷՆ ՅԱՅ ՈՐՈՇ ԴՈՐՈՒԹԻՒՆ հոմար...

Զայրոյթի մի մասը վերաբերում էր պ. Մ. Վարշամեանցին, որ սա փոխանակ խսպատ լռելու ստացած նամակի վերայ, կամ արհամարհանքով տիրոջն վերադարձնելու, եւ կամ ուղղակի հրապարակ հանելու, վատահացել էր պ. Ս. Ամիրեանցին առաջարկել, որ սա զիջանի պ. Արփիրեանի թախանձանքը յարգելու։

Ոչմարիտ ասեմ ես ինքս ևս զարմացայ այս բանի վերայ, բայց առաւելապէս վշտացայ պ. Վարշամեանցի անհեռատեսութեան վերայ երբ նրանից անձամբ իմացայ տարածուած լուրի ստոյգ լինելը։ Ցաւելու տեղիք ունէի, որովհետեւ պ. Վարշամեանցը իւր հասակով այնքան փորձառութիւն պիտի ունենար իմանալու թէ որքան վատթար հետեւանքներ ունին այս տեսակ դէպքերում ուղղակի ճանապարհ չընտրելու հակամտութիւնը և խորը-էշէն գործ տեսնելու բարեսրտութեանը։

Ինչ որ է պարտքս համարեցի բարկութեամբ յուզուած երիտասարդութեան գլխաւորներին դէպի խաղաղութիւն և անյիշաչարութիւն յորդորել եւ համոզել, որ թողնեն «մեռելոց թաղել զմեռեալս իւրեանց»։ Ես համոզուած էի, որ Արեւելքի օջաղը՝ ՀՐԷՇԱԿԱՐԳՐԵՒ ՈՐԴԻՆ գեւորուած, տակաւին շատ դերեր ունի անտիրութեան մատնուած ազգի գլխին խաղալու։ Դրանց ազգասիրական խաղերից ծնունդ առած չարիքները, որ այսօր տեսնում ենք, հանդերձեալ չարիքների սկիզբն են տակաւին.

Խաղաղեցան թէ ոչ յուզուած կերքերը,—չը գիտեմ, ես վերադարձայ իմ պաշտօնատեղին։ Աւելորդ համարեցի իմ Նախընթաց նամակումս այս մասին լիչելու, որովհետև կարծումէի, որ նոր բան մը աւելացրած չէի լինեի «Արեւելքի» օգնական դործունէութեան մէջ դրուած դաղտնի ու յայտնի ձեւերի ու տարաղներին սիստեմայի վերայ։ Երևացածների յայտնութիւններից կարելի է դուշակել դաղտնիների բնաւորութիւնը...։

Սակայն մեծ եղաւ զարմացքս՝ երբ կարդացի Արեւելքի վերջին համարում Բագուից մայիս 12 թիւ մի նամակ երեք երիտասարդների, ընտրագրութեամբ.—երիտասարդների, որոնք անմտութիւն և աննեբելի անդգուշութիւն են ունեցել պ. Ա. Արփիրեանի լարած թակարդի մէջ ընկնելու. դրանք առանց այլևայլութեան պ. Ս. Ամիրեանցի արդար բողքը «ՀՐԷՆ ՀՐԷՇԱԿԱՐԳՐԵՒ» են անուանում և վաւերացնում են որ հաղելոյս Ներսէս պատրիարքի դադաղը Բագուայ երիտասարդութեան կողմից պսակով պատուելու համար ուղարկած 83ը «Արեւելք»-ի խմբագրութիւնը ինքնակամ և ինքնագլուխ անօրինելու ամենակերպ իրաւասութիւն ունէր և պարտաւոր չէր ոչ ոքին համար տալ բացի ընտրագրող երիտասարդներից...։

Այս նամակի և ոճը և տրամաբանական կարգը վերին աստիճանի նշանաւոր է։ Ստորագրողների անունները անբարբառ վկայ են նրանց անձամբ ճանաչելու պատիւն ունեցողների առաջ, թէ ինչ մարդկանց ջատագովութեան կարօտ է «Արեւելք»-ի պատիւն և վարձը վերականգնելու։

Ցեսէք, որ ատոիճանի է հասած մէր երիտասարդութեան մէջ բարոյական կազմալուծութեան տարերքները մտցնելու համար դործադրուած միջոցները։ Եթէ «Արեւելք»-ի խմբագրութիւնը դդում էր նրան ուղարկած փողի ներկատմամբ կատարած անօրինութեան արդարութիւնը, և համարում էր պ. Ս. Ամիրեանցի նամակը զրպարտութիւն, ինչ կարիք այդ արդարութիւնը հաստատելու. այդ զրպարտութիւնը հերքելու համար առանձնապէս Բագու դիմել հերքող որսալու։ Սա արդեօք երիտասարդութիւնը ապականելու պատճառ չէ։

Իմ տեղ ամէն մարդ պիտի զրուէր այդ նամակը կարդալով, որովհետև ինչ որ տեսայ և լսեցի Բագուայ ամէն շրջաններում «Արեւելքի խմբագրութեան նկատմամբ, բոլորովին յեղաշրջուած կարդացի Արեւելքում տրված եռստորագիր նամակի մէջ։ Զարմացայ, թէ ինչի Արեւելքի պատուին նախանձախնդիր և պ. Ս. Ամիրեանցի զրպարտութեամբը զայրացած երիտասարդները ուղղակի և իսկոյն և եթ չեն դիմել նրանց առաւել մօտիկ մամուլին՝ վիրաւորուած պատիւ վերականգնեցնելու։ Միթէ՝ այս ասպետական պարտքը կատարելու համար հարկաւոր էր, որ պ. Արփիրեանի նամակը Բագու հասնի, իսկ շահատակութեան համար՝ «Արեւելքի էջերը ընտրուին։

Որ պ. Ս. Ամիրեանի բողոքի իմաստը Բագուայ երիտասարդութեան համոզմունքի յայտարարն է, —այս բանը ես կարող եմ երաշխաւորել, և որ նոյնպէս եռստորագիր նամակը պսակի համար նուէր առած անձերի ճշմարիտ հայեացքի հետ ոչինչ առնչութիւն չունի, — սա ես դարձեալ կարող եմ վկայել։ Այդ անհարազատ նամակը ԽՐԷՇՈՒՆ բան է կամ ճարպիկ խարդախութեան գործ։ Խնդրի էական հանդամանքներին անձամբ ծանօթ եղողը չէ կարող չը վկայել որ եթէ Արեւելքի մէջ հրատարակուած նամակի տրամաբանութեամբ տասնեակ նամակներ ևս երեւան գան, պ. Ս. Ամիրեանցի բողոքի էութիւնը անդրդուելի կմնայ և ոչ ոք չասէր, որ պ. Ս. Ամիրեանցը այս դէպքում ՍՈՒՏ ԸՆԴՈՅԺ է։ (1)

Առանց իմ վկայութեան ևս խնդիրը պարզ է և որոշուած։ Երբէք սոփիստականութիւնը չէ կարող արդարացնել, որ Արեւելքի խմբագրութիւնը իրաւունք ունենար որոշել նպատակի յատկացեալ դումարը ինքնագլուխ անօրինելու, ինչպէս արել է «Արեւելքի» խմբագրութիւնը՝ բոլորովին լռութիւն պահելով։ Իզուր էր իմ կարծիքով այդ եռստորագիր նամակի մէջ ապաստան դտնելու աշխատութիւնը։ Ես հաւատամ եմ որ և պ. Ամիրեանցը իւր բողոքի ճշմարտութիւնը հաստատելու համար՝ կարող է բոլոր նուիրատուների ստորագրութեամբ վկայութիւն առնել։ Բագուայ նուիրատուներին նա առաւել յայտնի է քան թէ միւսները։ Բայց կը յուսամ որ պարոնը կը բաւականանայ իմ վկայութեամբ անցածը գնացած կը համարէ անտեղի վիճաբանութեան մէջ չը մտնելու համար։ Գոնէ այս յաւալի դէպքը խրատ լինի, որ մամուլը խաղալիք չէ, որովհետև շատ դիւրին է մոլորուել և մոլորեցնել և ով կուզէ դրա ասպարէզը մտնել անձնական միտումներով կամ ԽՐԷՇՈՒՆ, կամ ՕԳՈՒՏ ՀՐԱՄԱՐ։ վատութեան և անբարոյականութեան անդունդի եզրը կը մղէ թէ նրան և թէ ուրիշներին։

Կը յուսամ պ. խմբագիր, նամակիս մէջ անկիւն կը շնորհէք Ձեր թերթի էջերում, իսկ «Մեղու» չը դլանար արտատպելու, որով մեամ։

(Նոր-Դար) Բ. Աբրահամ

(*) Այս նամակով ինչպէս կը տեսնեն ընթերցողները, Բագուայ երիտասարդութեան կողմից բողոք էր բարձրացրած «Արեւելք»ի խմբագրութեան դէմ, որ, Հաղելոյս Ներսէս պատրիարքի դագաղի վերայ պսակ դնելու համար ուղարկուած 83 ր. փոխանակ ամբողջութեամբ մխսելու յատկացած նպատակով յարգոյ խմբագրութիւնը մասամբ գործադրում է, մնացեալ 30 ր. ՀԱՅԱՑԱԾ 30 ր. լռելեայն վերապահում է մի ինչ որ է ուրիշ նպատակի համար։

Գ. Գր. Տէր Նիկողայոսեանցը, կամենալով մի պանդուխտ Բագուից հայրենիք վերադարձնել, դիմում է աստ ու անդ օգնելու կարեկցութիւն գտնելու։ — Ամբողջ Պօլսում չէ՝ դտնում. դիմում է «Արեւելք»ի օջաղին, ցոյց տալով Բագուից պսակի համար ուղարկուած փողի ՀԱՅՑՐԴԻ վերայ, — այդտեղ սա բացառական պատասխան է ստանում, որովհետեւ այդ փողից մի պանդուխտ հայրենիք վերադարձնելու օժանդակութիւն տալը, «սկզբունքի» դէմ մեղանչել է համարվում. երեւի պ. Սվաճեանը մոլեռանդ հումանիտարներից է եղել։

Ծան. Ցօդ.

(1) Մի բան որ ինձ անհաճոյ էր թուել և որի համար ես յանդիմանեցի նրան. —սա բողոքի մէջ պատշաճից կանոնների չը պահպանելն էր։ Մի՞թէ անպատճառ հարկաւոր է դռեհկաբար յարձակուել։

Ծան. Ցօդ.

ԻԼԱՆ
ՄԱԼԻՑԷԷ ԽԱԶԻՆԷՑԻ ՃԷԼԻԼԷՕՒՆՏԷՆ

Պաղը թէ քեռեա վէ զէվատա իլէ զուրէպա վէ միլէլի մասալիմէ խասթախանէ վէ մէքթէպլէրինէ, վէ զապթիեէ հապսխանէսինէ 1301 սէ. նէսի հազիրան իպթիտասընտան 1302 սէնէսի մայիս նիհասէթինէ գատար պիր սէնէ զարֆընտա լիւզումի օլան 196487 էսկի գրեէ լէհմ, վէ 1460 թագրմ ճիկէր վէ 240 գբեէ չէմի բուղէն, վէ 1033 ըէս գուրպանլըգ աղնամ, պիլ միւնագասա թալիպինէ իհալէ օլունաճաղընտան, մուլեհնամէք մէզքիւրէեի իթթեէ թալիպ օլանլարընա, միւթէպէր պիրեր քէֆիլ, վէ եախստ մուլինամէք մէզքիւրէնին պիր այլրգ պէտէլինէ միւսաֆի տէրօղիթօ ազ ճէլէրի պէրատպէր օլաուղու հալտէ, շարթը իհալէ էյրէնմէք վէ միւնագասատա պուլունմագ իւզրէ, խազինէ յի ճէվիէ յի մալիյէէնին մէսուրիֆաթ իտարէյի ումումիյէէսինէ միւրաճաաթ օլունմասը։

Սէնէ 301 թէմմուզ 7 1—3

Ասլէն թաշրալը օլուպ, վէ եաղրն վագրթա գատար թիւճճարլրդ իլէ մէշղուլ օլան, վէ սէքիզ օն մահէլլ իլէտէ մուամէլէսի պուլունան կէնճ, իշկիւզար, միւսէպպիր վէ քեամիլ, եանի ալտրագը համիտէսի եէրինէ կէնճ պիր զաթ, ֆէլէքզէտէ օլարագ, պու կիւն կէրէք պուրատա վէ կէրէք թաշրալարտա պիր թիւճճար եանընտա խրամէթ հաղրը օլուպ, վէ լաղրմ կէլէն հիւնրի չէհատէթի իպրագ վէ քէֆալէթիտէ իթմատէպիճէկինտէն, էյլէ պիր շախատ իհթիեաճաթը պուլունան զամանլարդն, թարաֆրմըզա իխթարա հիմմէթլէրինի ըէճա իտէրիզ։

Զաթըն պիրի, կէրէք պուրատմէքթէպլէրինտէ, վէ կէրէք թաշրալարտա, քէնտի վազիֆէսի օլան մուալլիմիկի իճրա պիրլէ, հայատանութիւն, իրատանութիւն, պատմութիւն, աշխարհագրութիւն վէ դաստիարակութիւն տէրսլէրի վերմէքլիկէ հաղրը պուլունտուղունան, թալիպ օլանլարդն թարաֆրմըզա իխպարը թալէպ օլունուր։

SANTAL
de GRIMAULT
Pharmacien à Paris

Խպու զարխլէրտէ լիմն ըէկինտէ Պոմպայդն Սանթալ (պիր նէվի նէպաթ) խիւլասասը վար տրը։ Բարիսին պիր չոգ խասթախանէլէրինտէ իճրա խիլէն թէճրիպէլէրտէն, մէզքուր Սանթալ խիւլասասընդն, պալասան, քէպսիլիէ վէ թիրէմէնթինէն տահա զիեատէ թէէմիրլի օլաուեու անպարտը տրը։ Մէզքուր զարխլէր, սիսիէ գօպու միրմէքզին, էպքիմէ վէ ադրը միրէն ապընքըրը էքի իւշ կինին իլինտէ տէֆ իտիպ, նէ զուստուրուր, նէ ասնը վէրիր, վէ նէ տոսխի իսհալ կէթիրիր։

Սաթըրը պէօյուք էճզախանէլէրտէ։ Բարիսէ վիլիէն սօղաղընտա 8 նումէրօրու մաղազասա վէ սայիր մէշհուր էճզահանէլէրտէ պուլունուր.

A

CIGARETTES INDIENNES
DE GRIMAULT ET Ce
Pharmaciens à Paris

Բարիսէ մուզիմ Կրիմօ վէ Գումբանեասընդն թէրթիպ իլէ մէյդանա գատուրուլ, վէ Սիկարէթ Լինտիէն թապիր օլանան իշ պուսիկարար, թրքնէֆէս, վէ պինիրտէն հասիլ օլան էսքսիրիւք, պօղաղ վէ սէս զըսըլմասը, վէ եիւզտէքի պինիր սըզրսընա վէ ույգուսուզլուգա ըէքի պիտէլի օլուպ, մէզքուր իլէթլէրէ տիւչար օլանլար, իշ պու սիկարանրն թիրթինինիւ, իչէրի չէքսէէր, էյվէրիր, խասթալդընինտէ տէֆ օլուր։ Խրթիպ վերէմի իլէ ինսանրն նէֆէս ալրա վիրտիկի ալէաթլարընա մախսուս քանֆէֆի էմրագը էնիէչթիրիր։

Հէր պիր սիկարդն խարդինտէ, նրմանլ վէ Գումբանեասընդն իմզասը վար տրը։

Սաթըրը պէօյուք էճզախանէլէրտէ։ Բարիսէ վիլիէն սօղաղընտա 8 նումէրօրու մաղազասա վէ սայիր մէշհուր էճզահանէլէրտէ պուլունուր.

B

PHOSPHATE DE FER
DE LERAS
Docteur ès-Sciences, Pharmacien
à PARIS

Այս դեղը, որ Թանձրացած երկաթեայ հանքային ջուրի մը կը նմանի և որ երկաթեայ դեղերուն մէջ միակն է որուն կլորակներուն զրեթէ բաղադրութիւնը ունեցող, արեան և ոսկրներու նորոգիչ և այժ տուող է. Երբէք պնդութիւն չի տար, ստամոքսը չի յոգնեցներ և ակռաները չի սեւցներ. միտ յաջողութեամբ կը գործածուի ստամոքսի ցաւերու, գունատութեան, արեան նուազման և ամէն և ամէն տկարութեանց համար որոնց ենթակայ են կնայք, դեռահաս օրիորդներ և տղայք, երբ գունատ, անարիւն և ախորժակէ զուրկ են.

Կը գտնուի Ի Փարիզ, Փիլիէն Փոլդ 8, Դրիմոր և ընկ. և կամ ամէն դիւտուր դեղարաններու մէջ.

C